

ԲԱՆՆԱՍԻՐԱԿԱՆ

ԿՈՐԻՒՆ ԵՒ «ՍԱՄԱՐԱՑԻ»Ն

Հանդես Ամսօրեայի նոր ստացուած թիւերն մէջ — 1956, Յունուար-Փետրուար — Գեր. Հ. Ն. Ակինեան ստորագրած է յօդուած մը «Կորիւնի վերակազմուած բնագիրն և անոր մասին արտայայտուած նկատողութիւններն և Դատողութիւնները» վերնագրով, էջ 46-64: Նկատի առնելով նիւթին կարեւորութիւնը և Գեր. յօդուածագրին ծանր թիւրիմացութիւնները, հարկ կը համարինք չափաւոր անդրադարձումով մը շօշափել կարգ մը կէտեր: Մեր ձգտումն է «ձեռն ի ձեռն, զիրար լուսաւորելով, իրարու օգնելով, անախանձ և աներկիւղ և ազգասիրաբար» յառաջ երթալ, ինչպէս կը փափաքի Գեր. յօդուածագիրը:

Գեր. Ակինեան իր յօդուածը կը սկսի բարի Սամարացիի պատմութեամբ, ինքզինքը գնելով այդ աչնիւ մարդուն տեղը, որ ձէթով և զինով պատեց դժբախտ ուղեւորին վերքերը: Բայց յարկելի Յօդուածագիրը իր կարեկցութեան սահմանները չափազանց ընդարձակելով, վիրաւոր Կորիւնը դարձնելու իր բուռն նախանձախընդրութեան մէջ, կը ձեռնարկէ նաև վիրաբուժական գործողութեանց, բուժ ու ժանգոտ դանակներով . . . :

Իր վերոյիշեալ յօդուածին մէջ Գեր. Ակինեան նպատակ ունեցած է հերքել մեր այն նկատողութիւնները որոնք լոյս տեսած էին Սիոնի մէջ 1953ին, Թէ կրցած է յաջողութեամբ ի գլուխ հանել իր այդ առաջագրութիւնը, քննենք կէտ առ կէտ:

1. — Աստեղագիտ. — Մենք պաշտպանած էինք այս ընթերցումը, նկատելով որ ատոր կը վկային ոչ միայն մեծ Կորիւնի բոլոր ձեռագիրները, այլ նաև փոքր Կորիւնը, և ասոնք դրական և ուղղակի վերկայութիւններ են, մին ժէ. և միւսը «Իր ժ. դարէն»: Իր ծագման մէջ սակայն Կորիւնի վկայութիւնը կու գայ Ե. դարէն: Գեր. յօդուածագիրը, Կորիւնի դրական վկայութիւնը անիրաւաբար ստելով, և Խորենացիի անուղղակի վկայութիւնը քմա-

հածօրէն թիւրելով կը հասնի Յովհան Պատմաբանին, մեղադրելու համար զայն իբրև «զուտ» ընող, մինչդեռ այդ յանցանքը ինքն իսկ կը գործէ Պատմաբանէն տաս դար յետոյ:

Ինչ մը աւելի մօտէն քննենք Գեր. յօդուածագրին քմահաճ և անընդունելի պատճառաբանութիւնները: Ըստ Հ. Ակինեանի «Մ. Խորենացին, որ յառաջ բերած է տեղիքս [Պատուէր տուր, ասէ, Այրարատեան թագաւորութեանն և Ասքանազեան գնդին (Երեմիա ՄԱ. 27)] կը շեշտէ միայն առաջինը. «Եւ այս հաւաստի՛ գոլոյ մերոյ թագաւորութեանն առ այնու ժամանակաւ» (Պոր. Ա. 22), աննկատ թողով «ասքանազեան գնդին»⁽¹⁾: Խորենացին, սակայն, այդպիսի բան չէ ըրած: Ահա հաւաստի Պատմահօր գրածը. «Եւ զի արդարև զայնու ժամանակաւ էր ազգիս մերոյ թագաւորութիւն, վկայէ և Երեմիա մարգարէ ի բանս իւր, հրաւիրելով ընդդէմ Բաբելոնի ի պատերազմ. Հրաման տուր, ասէ, Այրարատեան թագաւորութեանն և Ասքանազեան գնդին: Եւ այս հաւաստի գոլոյ մերոյ թագաւորութեանն առ այնու ժամանակաւ»: Խորենացի միայն առաջինը, այսինքն թագաւորութիւնը չի շեշտեր, ինչպէս կ'ուզէ հասկնալ Գեր. Ակինեան, և աննկատ չի թողուր Ասքանազեան գունդը, այլ ինչպէս մ'եր ազգին կը համարի Այրարատեան թագաւորութիւնը, այնպէս ալ մ'եր ազգին կը համարի Ասքանազեան գունդը: Եւ այս շատ բնական և արամարանական է որ Հայոց թագաւորութիւնը իր բնակով հրաւիրուի ընդդէմ Բաբելոնի: Ուրեմն Խորենացին ալ Ասքանազեան ազգըսելով կը հասկնայ Հայոց ազգ, ինչպէս ըրած էր Կորիւն, և Խորենացիին հետեւելով է որ Յ. Պատմաբան ևս մեր ազգը կը կոչէ իրաւամբ՝ Ասքանազեան:

Հետեւաբար զոյգ Կորիւնները, Խորենացին և Պատմաբանը ամուր բռնած կը պաշտպանեն Ասքանազեանը, և չեն թողուր որ բզբտուի այն՝ բուժ գործիքներով: Ուրեմն մեզի կը մնայ անվարան կրկնել թէ անընդունելի է «ԶԹորգոմայ», զոր Հ. Ակինեան իր կողմէ դրած է «ԶԱսքանազեան»ին տեղ, ստանակոխ ընելով ձեռագիրներու միաձայն վկայութիւնը:

(1) Կորիւն, Վիեննա, էջ 67:

2. — Նաւակեաց . — Գ. Ֆնտզեանի այս յաջող և իրաւացի սրբազրութիւնը կը փորձէ մերժել Գեր. Ակիւնեան, բերելով երեք օրինակներ ի նպատակ «նաւակեաց» բարդութեան: Դիտել կու տանք սակայն բարդութեան օրինակներէն երկուքին մէջ թէ իր բերած օրինակներէն երկուքին մէջ կից գրուած է առընթեր և մօտ նախադրուկաց վրայ, որոնց կարգին պէտք էր յիշուած ըլլար նաև ընդդէմ նախադրութեամբ շինուած ընդդիմակաց բառը, մինչդեռ նաև գոյական է և Կորիւն գոյականի վրայ կը բարդէ կեաց և կը կերտէ աւխարակեաց, զազանակեաց, երկրակեաց, լեառնակեաց և վեսակեաց: Հեռաւորաբ Գեր. յօդուածագրին յիշած բազաւորակացը կը մնայ կասկածելի, և չի կրնար բզքտել այն հուժկու ճոկատը որ կը կենայ անյողողող, պաշտպանելու համար Կորիւնի արդար նաւակեացը և Ֆնտզեանի արգարացի սրբազրութիւնը:

3. — Հասուածի փոխադրութիւն . — Գրած էինք թէ այդ փոխադրութիւնը անհրաժեշտ չէ և ոչ ալ հիմնուած է ունէ հաստատուն փաստի վրայ: Գեր. Ակիւնեան յամաօրէն կը պնդէ . — Փոխադրութիւնը անհրաժեշտ էր, որովհետև կը շեղէր ըստ բովանդակութեան Ա. 9 հատուածէն եւ անմիաբան էր Ա. 10 հատուածին, բայց կը համաձայնէր Ժէ. 5ին. իմ պատճառներս տուած եմ ներածութիւն, էջ ԽԳ—ԽԴ⁽²⁾:

Մեր քննութեան արդիւնքով յայտնի կը տեսնուի թէ փոխադրութիւնը ոչ միայն անհրաժեշտ չէ, ոչ միայն անհիմն է, այլ և սխալ է. որովհետև այդ հատուածին հոն ներկայութիւնը անհրաժեշտ է: Քննենք Հ. Ակիւնեանի պատճառները, որոնք տրուած են Կորիւնի ներածութեան մէջ: Ահաւսիկ իր գրածը .

«Այս հատուածը հոս գտնուած էր Ակզրնագրին մէջ. Ազաթանգեղոսի խմբագիրը, որ նախորդ և հետեւորդ հատուածները փոխ առած էր Կորիւնէն, այս հատուածը գտաւելով գետեղած էր Փաւստոսի մէջ, Դ. 4, ինչ ինչ փոփոխութեամբ, իսկ Կորիւնի մէջ տեղահան ընելով փոխադրած է էջ 12—13: Արդեամբք ալ անհամապատասխան է այն նախաբանին, որովհետև հոն Կորիւնի խօսքը սրբոց գովութեան

նուիրուած է, իսկ հոս բարի օրինակի վրայ կը խօսի: Հատուածս իր սկզբնական տեղը տեսած են Կոմիտաս կաթողիկոս և Համապատին խմբագիրը»⁽³⁾:

Արդ ըստ Հ. Ակիւնեանի այս հատուածը իր սկզբնական տեղը տեսնողներէն մին է Կոմիտաս կաթողիկոս: Բայց այն քանի մը տողերը, որ տեսնուած են Աստուածաշունչէն Կոմիտաս կաթողիկոսի Հաւատոյ Գիրլին մէջ, ոչ իսկ զոչընչ չափով կրնան վկայել թէ ան Կորիւնի այս հատուածը տեսած է հոն ուր գայն կ'ուզէ տեսնել Հ. Ակիւնեան:

Դարձեալ ըստ Հ. Ակիւնեանի այդպէս պէնթագրէ նաև Փաւստոսի հատուածը⁽⁴⁾: Սխալ կարծիք. Փաւստոսի հատուածը ոչ մէկ կերպով այդպիսի ենթադրութեան մը ոյժ կուտայ:

Այժմ կը մնան Ազաթանգեղոս և Աւու Կորիւն. ասոնցմէ վերջինը միայն ի նպատակ է Ակիւնեանի ենթադրութեան, իսկ Ազաթանգեղոս բոլորովին հակառակ. որով այս վերջինին հնազոյն վկայութիւնը ի նպատակ Կորիւնի հասարակ բնագրին՝ կը չէզոքացնէ Աւու—Կորիւնի յետնադոյն և յոյժ կասկածելի վկայութիւնը որուն սխալմամբ հետեւած է Հ. Ակիւնեան:

Համոզուելու համար թէ այդ հատուածը (Կոր. էջ 12) իր բնական և սկզբնական տեղւոյն մէջ կը գտնուի, կը բաւէ ուշադրութեամբ կարդալ Կորիւնի նախաբանը: Ան նախ կը հարցնէ. «Եթէ իցէ՞ համարձակութիւն գրով նշանակել զվարս արանցն կատարելոց» (էջ 8), և Աստուածաշունչէն բազմաթիւ օրինակներ բերելով կը ցուցնէ թէ սուրբերը գովուած են հոն, իրրե բարի օրինակ այլոց. և այսպէս առեւալ յերկուցունց համարձակութիւն ի գիր արկանել և զվարս ան արդարոյ» (էջ 13) կը ձեռնարկէ իր գործին, տալով մեզի ազամանդէ մատեան մը:

Իսկ թէ Հ. Ակիւնեանի վերակազմած Կորիւնին մէջ մեծաթիւ սխալներ կը վերստան, իշենք մէկ քանի հատ ես որոնց կը հանդիպինք քննութեան ենթարկուած այս կտորներուն մէջ:

Ժէ. 5, տող 52. — Կասաբելոցն . — Սխալ գրչութիւն է Ազաթանգեղոսի մէջ,

(3) Կորիւն, Վիեննա, էջ ԽԳ.
(4) Նոյն, անդ:

(2) Հանգ. Ամս. 1956, էջ 49—50:

որ կորիւնի միջոցաւ պէտք է ուղղուի և ըլլայ կարօտելոցն, մինչդեռ չ. Ակինեան ճիշդ հակառակն է ըրած :

Ժէ. 6, տող 73-74. — Առանց հետազոտելոյ. — Ոչ մէկ առաւելութիւն ունի բնագրի առանց խուզելոյն վրայ : Չ. Ակինեանի եզրակացութիւնը՝ ուստի B կարգալու է առանց հետազոտելոյ, պարտաւորիչ է. նոյնը կրնայ կարգացուիլ նաև առանց խուզելոյ : ինչպէս ունին հասարակ և քննական բնագրիները :

Ժէ. 7, տող 80. — ընդ սոսուածախօսն կատարե. — Նախընտրելի է հասարակ բնագրի ընդ Ասուած զխօսն կատարե, ինչպէս ունին նաև քննականները : Հմմտ. Հոովմ. Ը. 26, «զի զոր կամքն յաղօթս՝ որպէս արժան իցէ ոչ զիտեմք», որուն կ'ակնարկուի յաջորդ 81րդ տողին մէջ, և ոչ թէ Ա. Կոր. ԺԴ. 36-38 :

Ժէ. 7, տող 87-89. — Մեր կարծիքով նախընտրելի է կարգալ. «զի ընդ միմեանց բարեխօսելն, և ոչ իթէ առ բարձրագոյն ոք Միածնին կամ Հօգուոյն սրբոյ բարեխօսելն, զիտեիլ է» : Միջանկեալ նախադասութիւնը կը թուի թէ դուրս ինկած է կորիւնի բնագրէն, գրչին ուսումնովը առաջին բարեխօսելն բառին վրայէն դէպի երկրորդը, մինչդեռ Ազատականի որով մէջ պահուած է փոքր ալլալու թեմար մը : Այդ նախադասութիւնը կորիւնէն ներս առնել հարկադրական է արդարև, վասնզի յաջորդ տողը այդպէս կը պահանջէ :

Ժէ. 8, Հատուածը չ. Ակինեան սխալ տեղ գրած է, պէտք է տանիլ իր հարազատ վայրը, ինչպէս ըսինք վերև : Հոս ալ առանց արդարացուցիչ ապացոյցի ներմուծուած է «յուսմուննս պէսպէսս և յաւտարածայնս մի դանդաղէք» . պէտք է ետ զրկել զայն իր եկած տեղը, Սուտ-Կորիւնին ծոցը : Հնագոյն վկան Փաւստոս ի նպատակ է կորիւնի :

4. — Երանելի վարդան. — Մենք գրած էինք թէ Մաշտոցի հայրը Երանելի վարդանը, բռնագրօսիկ ճիգով մը չ. Ակինեան կ'ուզէ նոյնացնել Պապի հարճորդի վրիկին հետ : Գեր. Ակինեան կ'ըսէ. — Նոյնացուցած չեմ այլ «հաւանական» համարած : Հաստատելու համար թէ «հաւանական» չէ որ հարճորդի վրիկը եղած ըլլայ Ս. Մաշտոցի հայրը՝ Երանելի վարդանը, կը բաւէ

աչքէ անցնել այն խախուտ շղթան որով Գեր. յօդուածագիրը կը ճգնի Ս. Մաշտոցը կապիլ հարճորդի վրիկին :

Նախ և առաջ չ. Ակինեան կը խլէ Մաշտոցի հօր երանելի մակդիրը, յետագարեան ձառնտիրներու կասկածելի զինակցութեամբ, փոխարէնը տալու համար երեւիլ ածականը, ընդդէմ է. դարու Անանուն ժամանակագրութեան . այս ձևով կ'ուզէ ձամբայ բանալ դէպի վրիկ :

Եւ ապա կը սկսի անհիմն և երեւակայական ենթադրութեանց փխրուն շղթան, այսպէս . «Այդ զիւղերուն թուին մէջ էր հաւանաբար Հացեկացը . . . Աւելի հաւանական կը տեսնեմ վարդան Հացեկացին նոյնացնել վրիկ Հացեկացոյ հետ . . . Փոքրիկն վրիկ իր Հացեկացի մօր հետ ապրեցաւ անուր Հացեկաց զիւղը . . . վրիկ առանց արախուսի փաղաքշական անուն մը, կրճատուած ձևը վարդան անունն : վրիկ ամուսնացաւ անուր և և ունեցաւ զաւակ յանձին Մաշտոցի»⁽⁵⁾ :

Գեր. չ. Ակինեան այսպէս հաւանականը նեցուկ ըրած կը սկսի քալելու փորձ կատարել . քիչ մը յառաջանալէ ետք ոյժ կ'առնէ և անուր մը կը զետեղէ, և ապա առանց արախուսի անոր վրայ կը կանգնի, հարճորդի վրիկը առօք փառօք կ'ամուսնացնէ և ապա անոր աղուորիկ զաւակ մը պարգևելով՝ իսկոյն կը մկրտէ Մաշտոց : Հոյակա՛յ և հրաշագեղ բանասիրութիւն արդարև . . . :

5. — Պակիդաս =

6. — Ռոսասակ =

7. — Սասանյակուր. — Բնաւ չէինք կրնար երեւակայել թէ մեր նկատողութիւնները ըզքտելու ձեռնարկող Գերյարդելին այսպէս կուր պիտի ըլլար ստատանայի : Չ. Ակինեան իր սխալ տեսակէտը պաշտպանելու համար օգնութեան կանչած է Գաղանակուր և Գերեզմանակուր դասական օրինակները, առանց մտադիր ըլլալու անոնց իմաստին : Մենք իրը համեմատութեան եզր մատնանշած էինք թէ մեր կարծիքով նախընտրելի է սասանյակիր : Հաւանաբար սխալ գրչութեան արդիւնք է սասանյակուր : Արդ Գեր. Ակինեանի մէջբերած բա-

(5) Կորիւն, վիեննա, էջ 70-71 :

ներուն ձախողակ վկայութիւնը տեսնելէ ետք համարձակածայն կը կրկնենք թէ սասանայակուր յայտնապէս սխալ գրչութեան արդիւնք է, իսկ սասանայակիր անպատճառ նախընտրելի է, վասնզի իր կողմն ունի վկաներու սա անդրադարձի գունդը, բոլորն ալ Ոսկեզարէն. աշխարհակիր (գործածուած երիցս) և խաչակիր (Կորիւն), բարեկիր և օրհնակիր (Մակ.), սասուածակիր (Ագաթ.) :

8. — Եպիսկոպոսական վիճակ. — Գեր. Ն. Ակինեան իր կատարած սրբագրութիւնը գովելով կը գրէ. «Այս թեթև սրբագրութեան, ուր մէկ գիր փոխուած է և երեք գիր աւելցուած, ոչ միայն Կորիւնի նախադասութիւնը քերականօրէն կ'ուղղուի, այլև չարաղէտ ընթերցուածը, որ Կորիւնի հայրենիքը Մինզրելիա, կամ Սուանէթ և կամ Սսէթներու աշխարհը կը փոխադրէր, հետախաղաղ կը բառնար ի միջոյ . . . »⁽⁶⁾ : Եւ սակայն այս «թեթև սրբագրութեամբ» բարեացապարան Կորիւն կը զրկուի թէ հայրենիքէ և թէ եպիսկոպոսութենէ, ի գոհունակութիւն քսաներորդ դարու անվաւեր Ամսարացիին: Գառնիկ Յնազիեանի փաստացի և ուժեղ նկատողութիւնները կը մեան իրենց արժէքին մէջ հակառակ Գեր. Ակինեանի կողմէ իրենց ստորագնահատուած կամ բոլորովին անտեսուած ըլլալուն:

9. — Ակումիս. — Գեր. Ակինեանի որդեգրած ընթերցումը՝ յարձուցիս յուղարկելոյ, փոխանակ Ակումիս անուն կոչելոյ բառերուն, գրչութեան տեսակէտէ բացարձակապէս անընդունելի է: Իր սա բացատրութիւնը. — Կ'երևայ թէ Կորիւնի գրիչը իր գաղափար-օրինակի մէջ զժուարընթեռնի ընթերցուածի մը հանդիպած է, զոր կարգացած է որք կոչի ակումիտսի ազդեցութեան տակ «Ակումիտ անուն կոչելոյ» — ամեննին գոհացուցիչ չէ: Եւ որքան ատեն որ Ակումիս հազուադէպ բառին Կորիւնէն ներս տարածամ մուտքը գոհացուցիչ ձևով չէ բացատրուած, մենք ստիպուած ենք այդ բառը համարելու հարազատ և յիշեալ խօսքը հասկնալու ըստ այնմ, ինչպէս ըրած էինք արդէն:

Այդ կերպով Գեր. Ակինեան կը կարծէ թէ պիտի բախինք պէսպէս դժուարութիւններու, և կը թուէ երեք հատ: Պատասխան.

1. — Համաձեռնելու . . . կոչելոյ պատմելին բառերն են և ոչ թէ ուղղակի արքունական հրաւէր, որ պահանջէինք պատշաճ փափկութիւն: 2. — Սուրբ Ակումիտը վայելուչ մեծարանքով Բիւզանդիոն հրաւիրելու պաշտօնը Թէոփոս Կայսեր-կողմէ կը արուի Անատոլիոս Սպարապետին: 3. — Ակումիտ անուն սուրբը ըսելով կը հասկցուի Ս. Մաշտոց: Ակումիտ յատուկ անուն չէ, այլ Ս. Մաշտոցին տրուած մակերբ մը, իրր անքուն: Գրեանք արդէն թէ մեծահոչակ Սուրբը յաճախ զիշերները կը լուսցնէր ստանաւոր աքնութեամբս:

Ի վերայ այս ամենայնի հարկ է յիշել Գեր. Ակինեանի սա տողերն ալ. «Յամենայն զէպս այս տեղիքը սխալագրութիւն մըն էս(?)», և ի մտի ունենալ այն կարելութիւնը թէ Կորիւնի բնագրին այս հատուածը կրնայ լման հասած չըլլալ մեզի:

10. — Անրեկալ քոլոյր. — Գեր. Ակինեան իր ըրած քմահաճ և անհիմն յաւելումները և տեղափոխութիւնները արդարացնել ճգնելով կը գրէ. — Բայց կը հարցնեմ թէ Սրբագանի «ըստ երևոյթի» լուսարանութիւնն աւելի քմահաճ, աւելի անհիմն և աւելի անհեղեղ չէ⁽⁸⁾ —: Պատասխան. քմահաճ չէ, որովհետև այդպէս է բնագիրը և այդպէս հասկցած են ուրիշներ ալ. օր. Գ. Յնազիեան և Մ. Արեղեան: Անհիմն չէ, վասնզի ընկալեալ բնագրին վրայ հիմնուած է: Անհեղեղ չէ, քանի որ այդպիսի վեմ արարքի նախընթաց մը պատմուած է ուրիշ մեծ սուրբի մը մասին: Յնազիեան արդարև դիտած է որ «Ասի հազիւ թէ հաւատարի լինի», բայց իրաւունք չէ զգացած բնագիրը ըստ կամ փոխելու, որովհետև բանասէրի մը քմահաճոյքը անսխալական վճռատու չէ:

11. — Ակուաներեկ եւ Գորեեկ Այբուբեն. — Գեր. Ակինեանի այս հարցին շուրջ ընդարձակ խօսածները գտած էինք հիւնալի, որոնց իրեն աղբիւր ծառայած էին «իւր ենթագրութեանց տուրակը և միջնագրեան պահպանակ մը»: Արդ Գեր. յոդաւածագիրը անդրադառնալով մեր տողեուն կը գրէ. «Եթէ Սրբագանը իմ այս հատուածութիւնը երևակայութեան ծնունդ կը

(6) Հանդ. Ամս. 1956, էջ 51.

(7) Հանդ. Ամս. 1956, էջ 52.
(8) Նոյն, էջ 53-4.

համարի հաճի գրական ապացոյցներով հետ-
եկ և ոչ անխնայաբար հեկտորել»⁽⁹⁾։

Գեր. յոգուածագիրը ինքն իրեն իրա-
ւունք տուած է մեզմէ պահանջելու գրա-
կան ապացոյցներ, մինչդեռ ինքն իր մա-
տին բնաւ չէ զգացած այդ պարտքը, այ-
տինքն իր տեսակէտը հիմնաւորելու համար
գրական ապացոյցներ ունենալու հարկը
Գեր. Ակինեան կը կարծէ թէ ենթադրու-
թիւն ենթադրութեան վրայ կուտելով բան
մը հաստատուած է, մինչդեռ ոչ միայն ոեւ
հաստատուած բան կը պահուի իր գրածին մէջ,
այլ հեղուկ անգամ չկայ, ամբողջովին կա-
զային է և ցնդական։ Այժմ տեսնենք թէ
Գեր. Ակինեան ինչ բան հաստատուած է ինչ
բանի վրայ։

Նախ ասենք Կորիւնի պատմածը.
«Յայնմ ժամանակի եկեալ զիպէր նմա այր
մի երէց Աղուան ազգաւ Բենիամէն անուն.
և նորա հարցեալ և քննեալ զբարբարոս
գրանս Աղուաներէն լեզուին, ասնէր ապա
նշանագիրս ըստ վերնապարզ և կորովի սո-
վորութեան իւրում . . . : Արդ Կորիւն
գրած է. «Եկեալ զիպէր նմա», ասանց
ճշտելու վայրը։ Գեր. Ակինեան ձեռքը
տուպակին մէջ կը խօսէ և անմիջապէս
գուրս կը հանէ այս չլիշուած վայրը՝ «Հոռ-
մէական հողամաս»⁽¹⁰⁾։ Բայց նկատելով որ
«հոռմէական հողամասն ալ տակաւին շատ
մութ է, քիչ յետոյ կը լուսարանէ իր ըն-
թերցողները գրելով. «Մաշտոց հոռմէա-
կան հողի վրայ կը գտնուէր, Կ. Պոլիս կամ
Հայկական նահանգներու մէջ»⁽¹¹⁾։ Նկա-
տեցէք որ Գեր. յոգուածագիրը զեզ կը
խարխափէ ընդարձակ տարածութեան վրայ։
Աւելի վարը պիտի տեսնենք որ կանգ պիտի
առնէ Պոլսոյ մէջ, առաջնորդութեամբ իր
ենթադրութեանց խորհուրդի կրկնեցողութե-
անը։

Կորիւն գրած էր. «ասնէր ապա նշա-
նագիրս Աղուաներէն լեզուին»։ Գեր. Ա-
կինեանի «խորհրդածութիւնները կը ստի-
պեն» զինքը ըստելու թէ Մաշտոց Վարդա-
պետ քրիստոնեայ աղուան ժողովուրդի հա-
մար մասնաւոր այբուբեն չէ յորինած»⁽¹²⁾։
Դրական ապացոյց ուզող Գեր. յոգուածա-

գիրը ոչ միայն գրական ապացոյցներով չի
խօսիր, այլ պատմիչին գրական վիպաւ-
թիւնները կ'ուզէ թիւրել իր չնաշխարհիկ
«խորհրդածութիւններուն» զօրութեամբ։

Վերագտանաք Գեր. Ակինեանի հե-
տեւիւմին երէցին, որ էր «աղուան յազ-
գէ»։ «Եթէ սա Աղուանից աշխարհէն էր և
զացած է Մաշտոց Վարդապետին, երբ նա
կը գտնուէր ի կողմանս Յունաց. խնդրելու
իւր բարբարոս աղուաներէն լեզուի համար
ուրոյն, ոչ-հայերէն նշանագրիներ, պիտի
հարցնենք, թէ այդ երէցը իր խնդիրը ինչու
չէ ներկայացուցած Վարդապետին ա՛յն ժա-
մանակ, երբ նա անձամբ զացած էր Աղ-
ուանից աշխարհը»⁽¹³⁾։ Պատասխանը շատ
պարզ է. Մաշտոց Վարդապետ տակաւին
Աղուանից աշխարհը չէր զացած։ Գեր. Ա-
կինեան Կորիւնի հատուածները քննաձե-
րէն տեղափոխելով արատոց կացութիւն
մը կը ստեղծէ և յետոյ կ'ուզէ նեղը ձգել
Բենիամիւն երէցը։ Ահա այսպէս Գեր. Ակին-
եան Կորիւնի հատուածները անձահօրէն
տարագրելով քառասկան վիճակի կը մտնէ
Կորիւնի Պատմութիւնը, և կը ձեւացնէ այն-
պիսի թնճուկեր որոնք բանասէրները կը
տանին աւելորդ ժամաւաճառութեան, եթէ
բարեմտութիւնը ունենան արժէք տալու իր
այլընդայլոյ ենթադրութիւններուն։

Գեր. յոգուածագիրը անգամ մը ուղիղ
ճամբէն գուրս գալէ և զառ ի վայր սայ-
թաքելէ ետք ալ կանգ չ'առնիր և կը զլորի
հետզհետէ աւելի վար և ի վերջոյ կ'աւել-
ցնէ. — Կը ստիպեն զմեզ այս խորհրդա-
ծութիւնները Բենիամիւն երէցը «աղուան
յազգէ» ո՛չ աղուան նկատել և առհասարակ
այդ «աղուան ազգը» ո՛չ աղուան ժողո-
վուրդ համարել⁽¹⁴⁾։

Ըստ Գեր. Ակինեանի ուրեմն Բենիամիւն
երէցը աղուան ազգէ չէր, հապա ինչ էր։
Ահաւասիկ իր հաստատումը. — Զարմանալի
չէ ուրեմն, եթէ հաստատենք թէ նոյն ե-
րեւոյթը նաև Կորիւնի բնագրին մէջ տեղի
ունեցած է, նախնական «աղան» և «աղա-
նետեկ» արտագրուած է օրինակողներէն
«աղուան» և «աղուաներէն»։ Ուստի Բե-
նիամիւն երէց էր «աղան յազգէ» և խնդրած
է զիր «աղաներէն» լեզուի համար։ Այս

(9) Նոյն, էջ 55.
(10) Հանդ. Ամս. 1948, էջ 322.
(11) Նոյն, էջ 324.
(12) Նոյն, էջ 335.

(13) Նոյն, էջ 339.
(14) Նոյն, էջ 341.

պատգամաւորութիւնը յանձնուած էր իրեն առանց տարակուսի բարձրագոյն կողմէ, այսինքն կամ ազգով ալան Արտարուրի և կամ անոր որդւոյն՝ Ասպարի կողմէ. որոնք 420ին Կ. Պոլիս զինուորական բարձր զիրքերը գրաւած էին օրարբարոսական բանակին» մէջ, որ կազմուած էր յատկապէս Գոթերէ և անոնց հետ խառնուած Ալաններէ⁽¹⁵⁾: Այսպէս ըստ Գեր. յօդուածագրին Ազուանը կ'ըլլայ Ազան, Ազանը՝ Ալան, Ալանն ալ Գոթ: Պրծաւ գնաց: Եւ արդարն քանի մը էջ կարդալէ ետք պիտի տեսնենք որ Մաշտոցին կը մտանայ օրհնիամբն և՛ ընց, ազգով ալան, լիզուով գոթ»⁽¹⁶⁾: Այստեղ բանասիրութիւնը իր սահմաններէն դուրս կ'ելլէ և ստնձգութիւն կը կատարէ անպարարութեան կայուածէն ներս:

Գոթական նշանագիրներու զրուար ընդհանրապէս վերագրուած է Վուլֆիլա եպիսկոպոսին: Գեր. Ակինեան, սակայն, տեսէք ինչ կը գրէ. — Այն իսկ, որ պատմագիրը (Փիլոսոփոս) իր անչափ փառաբանելովն զՎուլֆիլա զայն սաստուածացնելու իսկ կը ձգտի, կասկած կ'արթնցնէ մեր մէջ, թէ արդեօք աւելախօսութեամբ իրեն չէ՞ վերագրած նաև գոթական նշանագիրներու գիտն և Աստուածաշուշնի թարգմանութիւնը⁽¹⁷⁾: Այս կասկածն ալ որոշ նպատակի մը պիտի ծառայէ անշուշտ: Եւ արդարն քիչ յետոյ մեր գիրաց կ'ելլեն սա տողերը. — Այս և նման խորհրդածութիւններ կը ստիպեն զիս լքել այն ընդհանուր համոզումը, թէ Վուլֆիլա եղած ըլլայ գոթական այբուբենը հնարողն և գոթերէն Աստուածաշուշնի մասերու թարգմանիչը իբր 370ին: Եւ որովհետև կայ հրապարակի վրայ գոթական Այբուբեն, պէտք է ան նաև իր հնարողն ունեցած ըլլայ: Եւ վասնզի այս Այբուբենը իր մէջն մի մասերով յօրինուածական կառուցուածք մը կը ցուցադրէ, կ'ենթադրէ համապատասխան չափով զրազէտ և հնարամիտ վարպետ մը: Ո՞վ կարող է եղած ըլլալ ան: Պատասխանը կու տայ ժամանակակից կենսագիր մը՝ Կորիւն վարդապետ . . . (18):

Այս բոլորէն ետք անշուշտ զարմանալի

չէ եթէ Գեր. Ակինեանի գրչէն դուրս գան նաև հետեւեալ տողերը. — Զարմանալի է արդարն յոյն եկեղեցական պատմիչներու շրջանայեցութիւնը, որոնք Կ. Պոլիս նստած . . . իրենց շուրջը կատարուած զէպքեր կ'անտեսեն: Կ. Պոլիս երեք կալիպոսան ազգերու լուսատուն կ'այցելէ, երկու բարբարոս ազգերու համար սեպհական նշանագիրներ հնարողը անձամբ իրենց կու գայ, ամիսներով իրենց մէջ հլուր կը մնայ, նոյն իսկ իրենց քաղաքին մէջ երբորդ բարբարոս ժողովուրդի մը՝ Գոթերու համար այբուբեն կը հնարէ, և սակայն ոչ կ'իմանան և ոչ ալ կը հետաքրքրուին⁽¹⁹⁾: Բայց անուշափայտ քսաներորդ դարուն հայ բանասէր մը Վլեխնա նստած կ'իմանայ թէ Մաշտոց վարդապետ Կ. Պոլսոյ մէջ այբուբեն մը շինած է Գոթերուն համար: Ո՞հ, ինչ սուր տկանջներ, որոնք գրական ապացոյցներու տեղը կը բռնեն լիուլի . . . :

Եւ այսպէս միզամած այլն ենթադրութիւններով ձամբայ ելլող և օգային զգեսակներ կառուցանող Գեր. բանասէրը անա կը սկսի հաւատալ իր ենթադրութիւններուն և կը յայտարարէ. — Այժմ, երբ կ'ապացուցուի թէ այդ գոթական այբուբենի հեղինակը Մաշտոց է, ինքնին կը հետևի, թէ հընչիւններուն համապատասխան նշանագիրներ տրուած են հայ Մաշտոցէն, այնպէս ինչպէս հնչած են անոնք իր լսողութեան ալան Բենիամին երէցի արտասանութեամբ⁽²⁰⁾: Գեր. յօդուածագիրը կը սկսի կարծել որ արդէն իսկ ապացուցած է թէ Մաշտոց վարդապետն է կերտիչը գոթական այբուբենին: Բայց կը ցաւինք ըսելու թէ իր քամածին խորհրդածութիւնները շատ հեռու են սեղ տարակայական արժէք ունենալէ, և հետևարար ոչինչ կ'ապացուցանեն դրականօրէն:

Շարունակելով իր տեսութիւնը Գեր. յօդուածագիրը կը գրէ թէ գոթերէն գրերու գինչ ինչ անուններ շատ նման կը հնչեն հայ այբուբենի անուններուն»⁽²¹⁾.

օր.	հայ.	գա	գոթ.	դասագ
	»	մէն	»	մամ
	»	պէ	»	պէրտորա
	»	ոս	»	ոսէգա
	»	տիւն	»	տիւզ, և լն:

(15) Նոյն, էջ 455.
 (16) Նոյն, էջ 478.
 (17) Նոյն, էջ 470.
 (18) Նոյն, էջ 475.

(19) Նոյն, էջ 477.
 (20) Նոյն, էջ 488.
 (21) Նոյն, էջ 492.

Մենք զժրախտաբար հոս աւելի մեծ տարբերութիւններ կը տեսնենք անուններու՝ քան թէ նմանութիւններ:

Քիչ յետոյ Գեր. Ակիւնեան կ'աւելցնէ. — Ըստ այսմ Բենիամին երէց, որ խնդրողն եղաւ գոթական նշանագիրներու, պէտք է նկատուի Աստուածաշունչի թարգմանիչն և գոթական գրականութեան հիմնադիրը⁽²²⁾: Այս կերպով Վուլֆիլայի ձեռքէն կը խլուի իր սոսակը հազար հինգ հարիւր տարի ետք և կը տրուի Բենիամին երէցին: Մեր շնորհաւորութիւնները!:

Հիմա որ երկարօրէն քննեցինք Գեր. յօդուածագիրին փաստերու մթերանոցը և հոն գտանք լոկ իր քմածին ենթադրութեանց ծանօթ տողակը, անցնինք իր այն միւս աղբիւրին, միջնադարեան առեղծուածային պահպանակին, որմէ քաղած է իր սգրական ապացոյցները», մեզի տալու համար մեծաշունչ կըրակացութիւններ: Այդ երեւելի աղբիւրը «Փութարք»ն է: Քննենք քիչ մը:

Փութարքի սկզբնաղբիւր օրինակը, ինչպէս ինձ կը թուի գրուած էր գոթերէն տառերով մագաղաթի վրայ, նոյն ինքն գոթական այբուբենին հնարող Մաշտոց վարդապետի ձեռքով: Բնագրին լեզուն եղած է հայերէն»⁽²³⁾: Եթէ կ'ուզէք՝ նորագոյն տարագով. «կը համարիմ, թէ Մաշտոց երբ յանձնեց գոթական այբուբենը Բենիամինին, սա խնդրեց յիշատակի համար նոյն նշանագիրներով հայերէն օրհնէնք մը, որ պիտի ծառայէր Գոթ ժողովուրդին համար իբրև պահպանակ, զի օրհնութեան»⁽²⁴⁾:

Փութարքի տրուած օրինակին մէջ ոչինչ կայ հայերէն, բայց Գեր. յօդուածագիրը իր կախարդական արուեստով կը յաջողի հայացնել զայն, այսպէս. «կը համարիմ սխալագրութիւն», «հաւանօրէն սխալագրութիւն», «կը համարիմ սխալաձև», «կ'ենթադրեմ նորաձևութիւն», «ստանց տարակուսի սխալագրութիւն», և այլն⁽²⁵⁾: Այս բոլոր քաշքշուքները, քմահաճ փոփոխութիւնները, և անընդունելի ենթադրութիւնները կարդալէ ետք կը յանգինք այն

կրակացութեան թէ Փութարքի բնագրին լեզուն չէ եղած հայերէն, և թոյլատրուած չէ մեզի անոր հեղինակը անուանել Մաշտոց:

Գեր. Հ. Ակիւնեան տակաւին կ'աւելցնէ. «Հայերէն բնագրի դասական կնիքը աներկբայ կը հաստատէ մեր հաւաստումը»⁽²⁶⁾: Բայց պէտք է մտնայ թէ հայերէն դասական այդ բնագիրը պարզապէս յերբուուած է 20րդ դարուն, և հետևաբար հեղինակը ինքն իրեն համար վկայած կ'ըլլայ թէ իր վկայութիւնը հաւաստի է: Այս ալ չեղաւ. ասիկա գրական ապացոյց չէ, այլ գերադրական խտրականք:

Աւելի չերկարելու համար այս հատուածը, յարգելի ընթերցողներուն կը թողում երթալ վայելել շատ համեղ այն հաստատումները, որոնք կը զարդարեն Հանդէս Ամսօրեայի էջերը:

12. — Զմամագուեակն. — Հ. Ակիւնեան Ազաթանգեղոսէն համարձակութիւն ասնելով այս բառը մտցուցեր է իր յերբուուած կորիւնի բնագրին մէջ, և մեր նկատողութեան հակառակելով կը հարցնէ թէ՞ ո՞ր ձեռագրական տուեալները կ'ակնարկուին Մենք յիշած էինք արդէն թէ կորիւն ունի «հանգոյն ոմին» բացատրութիւնը. իսկ խնդրոյ առարկայ հաստուածին մէջ թէև կորիւնի 1672ի ձեռագիրը միայն «հանգոյն ունի, բայց 1774ի ձեռագիրը կը կարգայ «հանգոյն նմին»: Հ. Ակիւնեան կը մերժէ այս ընթերցումը իբրև «բանասիրական սրբապարտութիւն», կարծես թէ իր ըրածը ատկէ տարբեր բան մըն է: Հնագոյն այդ սրբապարտութիւնը նախընտրելի է նորագոյն իր կրկնասրբապարտութեանէն, քանի որ Ազաթանգեղոսին ալ կրնայ համարուիլ բանասիրական, եթէ կ'ուզէք բանաքաղական սրբապարտութիւն: Զմոռնանք որ Յնագրիսանի և Արեղեանի նման բանասէրներ «հանգոյն նմին»ը նախընտրած են և առած իրենց հրատարակած կորիւնի բնագրիներուն մէջ:

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

(Մշտեալը յ-ըրդէ-)

(22) Նոյն, էջ 493.
(23) Նոյն, էջ 503.
(24) Կորիւն, Վիեննա, 1952, էջ 101.
(25) Հանգ. Ամս. 1948, էջ 504-505:

(26) Նոյն, էջ 505-6: